

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Ե Ր Ա Վ Ի

ՅՐԱՆՍԵՐԵՆԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՑ

8. ՏԵՐ-ԳԻՌԻԳԵԱԽ

Վիքթոր Հիւկոյի այս մէջ տրամը, վիպականութեան յալթանակը, 1830ի փետր. 12-ին էր որ առաջին անգամ ներկայաց ցուցաւ թէ աթութեան դրանսէզին մէջ: Խանճաղառութիւնը այնչափ կատարեալ էր՝ որ միւնոյն տարին 45 անգամ բեմ հանուեցաւ այդ հինգ արարուածով թատերախաղը:

Ծուսահայերու մէջ այսօր միայն կարելի պիտի ըլլայ ներկայացնել զայն, բանի որ ցարդ անոր հայերէն թարգմանութիւնը կը պակսէր:

«Բագուի Հայոց հրատարակչական Ընկերութիւնը», որուն գոյութիւնը շատ հինչէ, հրատարակած է արդէն պ. Մ.-Շահնազարեանի Փենչիկը, պ. Ահարոնեանի Արցունիկի Հայիսոր, Պ. Յ. Թումանեանի Բանաստեղուրինենիկը. — Քոփոխակի՝ ուսանաւորներ ու տրամաներ. — Հիմայ կարզը տրամինն ըլլալով՝ պ. Տէր-Գէորգեան թարգմանած է Հիւկոյի Ծոնանին¹: Չափակցեալ (5-5) և ընդհանրապէս յանգաւոր է, ի արժէ զիտել, որ ոռուահայերը մեծ համականց ունին այդ 5-5 չափին: Համակրանց՝ որ առաջ կու գայ սոյն լայն անգամատութենէն, զիւրութիւնէն. պարագայ մը՝ որ շատ սիրելի է թարգմանութեան պէս գտուարքանի մը համար: Պ. Տ.-Գէորգեանի ոտանաւորը ներդաշնակ է, թիչ անգամ խութերու կը հանդիպիք, որոնց բեմական աշխուժին մէջ նկատի պիտի չառնուին անշուշտ: Թէպէս ոռուահայ ո՛ և է չափական թարգմանութիւն, նոյն իսկ ինքնազրութիւն, միշտ թիչ մը անհանոյ կը հնչէ թրցահայերուն, որոնց ոգի մը, շեշտ մը

պակաս կը գտնեն անոնց մէջ, սակայն կրնամ ըսել որ խանակի ներկայ թարգմանութիւնը նուազ զզացնել պիտի տայ այդ պաղութիւնը՝ թրցահայերուն, և յաջող ներդաշնակութիւններէն մին է՝ ուռասահայերուն համար: Այլին դէպքի մէջ, սակայն, հոգ չէ. Հիւկօն անգամ լամարդինի ներդաշնակութեան գաղտնիքը չի գիտեր:

Իսկ թէ պ. թարգմանիչը որչափ հաւատարիմ մնացած է ֆրանսերէն բնագրին՝ ամենակարենոր խնդիր մըն է՝ զոր յանձն չեմ պաներ երաշխաւորելու. և աս՝ բան մը չի յայտներ յարգ. թարգմանչին արժանաւորութեան կամ ոչ. ես յանձն չափ բաղդատութեան համբերութիւն ունենալ:

Բայց կը շնորհաւորեմ ուսուահայ թատրոնի գործիչները, որ իրենց ուկիերրուար կը ճոխացնեն ոչ միայն «Այսնանի»ի պէս թարգմանութիւններով՝ այլ նոյն իսկ ինքնազիր տրամերով, ինչպէս «Արցունքի Հովիտը» «Մե թոչունը»...

Հ. Պ. Բայեսեան

«ՀԱՅԻԵՆԻՐ ԵՐԳԱԼՈՒՄՆ»

Խամանեան նոր Դարաշրջանին առթիւ՝ երր հպատակ ազգերու հետ ընկնուած հայն ալ կը ստանայ իր ազատութիւնը, անդիէն «Հայրենիք»ի խմբազրութիւնը, թիչ զերջ, օգտակար և շքեղ հրատարակութիւն մ'ի լոյս կը հանէ, պարտական սեպելով զինք այդ ձեռնարկին՝ հայ ազգի որրանին անուանակիրն ըլլալուն: Այդ է ահա «Հայրենիք Երգարան»ը: Եթէ ցօղաթուրմ ծաղկի մը տունկը՝ առտուան զեփիւին զիմաց, նորածագ արեւուն տակ կենդանութիւն կը շնչէ, ո՞րքան աւելի պիտի շնչէ այժմ հայը՝ իր պարզուած երկներին ներքեւ, ուր այնքան հեծեց: Հիմայ որ ցաւերն սկսան փարատի՝ պիտի զուարձնանայ ուրեմն սոյն երգերը նուազած պահուն: Ցիրափի գոլկելի մտածութիւն մ'է, որ իրագործած է «Հայրե-

1. Բագու, տպ. «Տրուդ»-1908. գիւղ 60 կու. -1,50 ֆր.